

դուկ մարդկամբ . փորձեն նորա գամենայն , փոխեն միշտ գտեսութիւն եւ զձեռնարկս իւրեանց : Չանձրացեալ միշտ ընդ այն գոր ունին , եւ նախանձարեկ ընդ որ չունին . կեանք նոցա են հանապազօրեայ ընթացք ցնորից երջանկութեան , որ երեւի նոցա ընդ բիւր եւ զանազան կերպարանօք :

Վասն այնորիկ բողոս բնակիչ գիւղից զխաղաղ բնակութիւն իւր , եւ զնայ բնակել յաղմկալոյց քաղաքս . մարդ որ կեայ յանդորրու ընդ յարկաւ խաղաղաւետ տան իւրոյ , անձկայ յանկարծ բախտախնդիր կենաց ընդ այլ աշխարհ , հաւատայ զանձն իւր եւ զբախտ չնչին փայտի , եւ զնայ ի խնդիր երջանկութեան յայն կոյս ծովուց :

Փոխե մարդ անդադար զմիտս իւր եւ զիղձս , մերք կնոջ ցանկայ , եւ մերք բարեկամի , մերք բազաւորել կամի , եւ մերք կամակատար լինել ծառայ . այսօր լիաձեռն բաշխե արծար , եւ վաղիւ զնոյն գողանայ . երեւի մերք սակաւապետ եւ լուրջ , եւ մերք շոայլ եւ բերեւ , փոխե նա յիւրաքանջիւր վայրկենի գիմակն :

Մարդն է կենդանին գոր քան գամենայն կենդանիս զժուարին է քննել եւ ճանաչել . քանզի եւ քան գամենեսին երկղիմի է եւ այլակերպ , զանխույ եւ կեղծ . եւ են ի նմա ներքնատունք եւ կրքաակք , յորոց ելանե նա երբեմն մարդ , եւ երբեմն այժեմարդ . այնչափ շնչափողք , յորոց երբեմն ջերմ փչէ օդ եւ երբեմն ցուրտ , եւ է երբեմն զի ծուխ ելանե բարդ ի բարդ : Ամենայն քայլափոխք նորա՝ ընթացք են մշտնջենաւոր վրիպանաց . յառաւօտուն ճնանի , ընդ երեկոյս մեռանի , երբեմն ի կոճեղ , յերկաք , ի գերութիւն , եւ երբեմն յազատութիւն . երբեմն Աստուած ոմն , եւ երբեմն ճանճ չնչին . ծիծաղի նա եւ յայ ընդ մի եւ նոյն ինչ . գոն է նա եւ տժգոն , կամի եւ ոչ կամի , միով բանիւ , ոչ զիտե գոր կամին : Երբեմն լի է այնչափ ուրախութեամբ եւ խնդութեամբ մինչեւ ջկարե կալ ընդ մորրով իւրով , եւ երբեմն անհաճոյ է նմա ամենայն , եւ անձին իսկ ջհանգուրծէ : Մարդոյս անհաստատութեան զլխաւոր պատճառք են դատարկութիւն , անկրթութիւն , փարբամութիւն , տկարութիւն եւ ճանձրութիւն . եւ բազում այն է զի անհաստատութիւն մարդոյ խղճին խօրութեան է նշանակ , որ զբաղմունս խնդրէ , եւ կամի բոլորովին բժրբիլ :

Անա հանգամանք անհաստատութեան մարդոյ եւ պատճառք նորին . վախճան եւ կատարելութիւն համօրեն առաքինութեանց զմտաց հաստատու-

թիւն համարի Դեմոսթենես , պարագլուխն պերճախօսից :

ՍՄԲԳԻՍ Վ. ԹԵՂՂՈՐԵԱՆ :



ՇՈՒՇԱՆ .

Գեղեցիկ ծաղկոցի մը մեջ սպիտակափառ շուշան մը կը փայլէր : Մանկիկն որ տնկոյն ցօղունէն քիչ մը աւելի բարձր էր , առաւօտ մը կանուխ գիշերուան ցօղովը պատած գեղատեսիլ ծաղկան քովը զնացեր հիացմամբ կը նայէր , որ նորածին արեւուն ճառագայթներուն վրան զարնելովը աղամանդներով զարդարուածի պէս կը շողշողար : Այնպէս երկար ժամանակ հիացմամբ նայելէն յետոյ , զարմացած ու երախտագիտութեամբ լեցուած՝ սեւորակ աչուրները երկինք վերուց՝ առ այն որ արեւը , ցօղն ու ծաղկունքը ստեղծեր է : Երջանիկ ծնողքը որ իրենց ազնիւ զաւկին բարեպաշտ զգածմանցը վկայ եղեր էին , սաստիկ ուրախացած՝ իրարու ըսին փսփսայով .

— Այս ծաղկին պէս զգեղեցիկ ու զարմանալի , միրք ինքն այ այս շուշանին պէս անմեղութեան շուշան մը չէ :

Հազիւ թէ վրան տարի մը անցաւ , Տիրուհին վաղամեռիկ վախճանեցաւ ի սուգ անհնարին բողոյով տարաբախտ ծնողքը . նոյն շուշանը ծաղկեցաւ նորէն , տեսաւ անմխիթար մայրը , յիշեց իր անմոռանալի շուշանն ու ջերմ արտասունք գետօրէն սկսան վերստին հալած աչուրներէն վազել :

Կարբտեցաւ նորէն խեղճ հօրը սիրտը , եւ այսպէս ըսաւ հառաջանօք .

— Այս շուշանն որ հիմա սասնկ զգեղեցիկ կը աւեսնես , պարտեղին մէկ ծայրը բուսած աննշան փոքրիկ տունկ մըն էր երբոր արմատովը հանեցի ու բերի այս ծաղկոցիս մեջ տնկեցի . ըրածիս վրայ շատ ցաւեցաւ Տիրուհի ու շատ անգամ Ափսոս , հայրիկ , կանչեց : Բայց երբոր տեսաւ որ իր շուշանն աւելի յարմար տեղ տնկելովս՝ պարտեղին զգեղեցիկ զարդն եղաւ , ուրախացաւ ու կրկին կրկին ինծի շնորհակալ եղաւ որ իր սիրելի ծաղկին տեղը փոխեցի : Ուրեմն , դուն ալ մի յար , որդեսէր մայր , այլ ուրախացիր . վասն զի մեր քաղցրիկ Տիրուհին ալ որ երկրէս փոխեցաւ , երկինքը հրեշտակաց լուսերամ դասուն մեջ սպիտակափայլ ծաղկած է ի հոտ անուշից :

Մաքրութեան շուշան հեռի յաշխարհս Տարեայ տընկեցաւ աշուն Աստուծոյ ,

Յանքառամ դրախտին երկնից ասպարեզ
Ուր յաւերժ բուրե բոյրս անոյշ հոտոյ :

Ջ Ո Խ Ր.

Շարայարութիւն. Տես, էջ 68.

Ջուրը բոյորովին անգոյն չէ : — Բոյորովին գուտ ջուր ունեւայուն հնարքը : — Ջուրը սկզբնատարը չէ : — Բակտումն ու բորումն ջրոյ : — Գոյորշոյն ջուր դառնալը : — Կշիռ գոյորշոյ : — Խտացումն : — Թորանոց : — Թրուածին եւ ջրածին : — Ասոնց բաղադրութեամբը ջուր շինուիլը : — Վերլուծութիւն ջրոյ :

Ըսինք քե ջուրը անգոյն է եւ բափանցիկ. եւ յիրաւի այնպէս է՝ եքէ քիչ քանակութեամբ ըլլայ. ուստի ճիշդ խօսելով պէտք է ըսենք քե ջուրը ոչ բոյորովին բափանցիկ է եւ ոչ բոյորովին անգոյն : Թրինակի համար, ծովին քիչ մը խորունկ կտորն որ դիտենք՝ կընայինք որ ջուրը կապոյտ է. քե որ այն կապոյտ երեւցած ջրէն գաւաթ մը առնունք, կըտեսնենք որ անգոյն ու պայծառ է : Ահա այս է ատոր պատճառը. գաւաթին մէջի ջրին լոյսը կըբեկանի, կամ աւելի պարզ ըսենք, աչքերնուս այնչափ քիչ կապոյտ գոյն կըդրկէ որ չերեւնար. ընդ հակառակն ծովին մէջ ջրի մեծ զանգուածն այնչափ շատ կըդրկէ աչքերնուս այն կապոյտ գոյնը որ որոշ ու պայծառ կերպով կըտեսնենք :

Նոյնը հասկընալու է նաեւ բոյոր բափանցիկ գունաւոր հեղուկներու վրայ : Խերեսի գինին յուրանի (սիրանի) մէջ պայծառ ոսկեգոյն կերելի. իսկ քե որ Շամփանիայի կոնաձեւ գաւաթին մէջ լեցընենք ու քովընտի դիտենք, կըտեսնենք որ բերնին մօտ եղած կտորը դեղնագոյն կերելայ. քաւի որ վար իջնանք՝ գոյնն ալ կը բացուի, կոնին տակը ամենեւին գոյն չըմնար, ու գինին գրեթէ բոյորովին ճերմակ կերելայ :

Հաւանական է որ ջրին գոյնը մէջի հալած նիւթերէն յառաջ գայ. օրինակի համար անոյշ ջրի լճին գոյնը ծովու աղի ջրին գունէն տարբեր է, վասն զի մէջերնին հալած նիւթերն ալ տարբեր են :

Ըսածներէս կերելի որ գտման վախճանն է ջրին մէջ գտնուած հաստատուն անմաքուր նիւթերը հանել : Իսկ քե որ բնական վիճակի մէջ ալ ամեն ջրի մէջ քիչ ու շատ օտար նիւթեր կան, կընայ մեկն ըսել քե ուրեմն գուտ մաքուր ջուր ուր կամ քնչպէս գտնելու է :

Գիտնալու է որ սովորական պիտոյից համար բոյորովին գուտ ջուրը ոչ հարկաւոր է եւ ոչ օգտակար. խմելու համար բոյորովին գառուած ջուրը ոչ ախորժելի է եւ ոչ առողջարար. խոհակերոցներու մէջ գործածուելու համար ալ բնաւ հարկաւոր չէ որ այն աստիճան գուտ ու անխառն ըլլայ ջուրը :

Բնական վիճակի մէջ գտնուող ջրերուն ամենէն գուտն անձրեւի ջուրն է. բայց որովհետեւ սո՛վորաբար տանիքի վրայէն ու այլ եւ այլ խողովակներէ անցնելէն յետոյ ընդունարանը կըժողվուի, անոր համար ճամբուն մէջ հանդիպած աղտոտութիւնները քիչ շատ կընալեցընէ՝ հետը կըմիացընէ : Ուստի գուտ ու մաքուր անձրեւի ջուր առնելու համար պէտք է անմիջապէս երկնքէն իջածը մաքուր ամաններու մէջ ժողվել : Բայց այն ատեն ալ բոյորովին գուտ չըլլար, վասն զի քիչ շատ օդով տոգորուած կըլլայ, եւ մասնաւորապէս ամխային բբուով՝ գոր մընոյրտին մէջէն կառնու : Մէջը կըգտնուին նաեւ քիչ մը օշակային աղեր. եւ քե որ ծովի մօտ տեղ ժողվուի՝ ընդհանրապէս քիչ մըն ալ հասարակ աղ կուեննայ : Փորորկի ժամանակ իջած անձրեւը շատ անգամ քիչ մը նազրունային բբու (acide nitrique) կուեննայ, որ կերելի քե մընոյրտի ելեկտրականութեամբը կըգոյանայ :

Հիները կարծէին քե ջուրը սկզբնական տարր է, այսինքն այն գոյացութեանց մէկը՝ յորոց բոյոր մէկալ գոյացութիւնները շինուած են : Սակայն անցեալ դարուն վերջերը այլ եւ այլ փորձերով գտան որ երկու իրարմէ բոյորովին տարբեր գոյացութիւններէ ձեւացած է : Ջուրը ծանրակշիռ մարմին է, իսկ գինքը կազմող գոյացութիւնները քերել կազեր են, եւ մէկը աշխարհիս ամենէն քերել գոյացութիւնն է : Ամեն մարդ գիտէ որ ջուրը կրակին ռիւերիմ բշնամին է. եւ սակայն իր երկու կազմիչ գոյացութիւններէն մէկը ամեն վառելի գոյացութիւններէն աւելի դիւրավառ է. միւս կազմիչ կազն ալ այնչափ հարկաւոր է կրակի որ առանց անոր կարելի չէ կրակ վառել : Ջրին երկու կազմիչ գոյացութիւններն իրարմէ գատելու համար պէտք է որ ջուրը բոյորովին գուտ ըլլայ. եւ տեսանք որ բնական վիճակի մէջ կարելի չէ գտնել :

Եռացմամբ ջրին մէջ եղած օդը միայն դուրս կելլէ, եւ հալած նիւթերը նոյնպէս կըմնան. ասոնք բորմամբ միայն կելլեն :

Թորման ինչ սկզբան վրայ հիմնուած ըլլալը